



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

4503

232.9

L5-18

232.9

1 OCT 2009

15-18

H. R. MACKINTOSH

232.9 | *Рыбки* 63317-67
15-18 | *Зимний*
Приморский

1324р

219	14/3.80р	

ՈՎԵՅԻ ՅԻՍՈՒ ՔՐԻՍՈՍ



ՀՐԱՄԱՆԱԳՈՒԹԻՒՆ
ԱՄԵՐԻԿԵԱՆ ՊՈՐՏ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ԿՈՍՏԱՇԴՆՈՒՊՈՒԼԻ

1924

232.9
15-18

21.06.2013

4503

ՈՎ Ե ՑԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՆ

Բազմաթիւ մարդիկ որ 2,000 տարի առաջ ապրեցան՝ հիմա աղօտ ստուերներ են միայն, Բայց առանց չափազանցութեան կրնանք ըսել թէ Յիսուս Քրիստոսն աւելի լաւ կը ճանչնանք քան հնութեան ուեւ ուրիշ գէմք մը։ Աւելի մօտէն կը ճանչնանք զայն, զոր օրինակ, քան Սոկրատը, Կիկերոնը, կամ Յուլիոս Կեսարը։ Ամէն դար և ազդ կը հասկնայ զայն տեսակ մը բնազդով, և այսօր, պատմական հետազօտութեան շնորհիւ, ամէն ժամանակէ աւելի լաւ կը հասկնանք։ Այնքան ամբողջովին մարդկային է ինչ որ գիտենք անոր վրայ։ Աւետարանները կը պատմեն գէպքեր որ պատահած են մեզի նման մարդոց և մերին նման աշխարհի մը մէջ։ Իրաւամբ ըսուած է թէ «Յիսուս պատեցաւ Կափառնայումի փողոցները ճիշտ հիւնի որդւոյ մը պէս։ Հազուեցաւ ճիշտ այնպէս ինչպէս պէրիշ մարդիկ կը հագուէին։ Իր ընթացքին մէջ ոչինչ կար մասնաւորապէս ուշադրաւ։ Ի



633/7-67

բաց առեալ իր կեանքին կարձ մէկ շրջանը, ելաւ ու
մտաւ ան, առանց երթեք ուշադրութիւն գրաւելու,
իբրև մին միլիոնաւոր աղքատ ու խոնարհ մար-
դոց :» Մարդկային սեռի ամէնէն ընտիր ներ-
կայացուցիչներէն այնքան գեր ի վեր ըլլալուն հա-
կառակ, չենք վրդովիր անոր ներկայութեան մէջ :
Եթէ այսօր անոր պատահէնք և ինք կենար ու
խօսէր մեզի հետ, երջանիկ պիտի ըլլայինք այդ
տեսակցութեան համար :

Քրիստոնեաները գերազայն տեղը կուտան Յի-
սուսի : Թէ այս կամայական կամ դիպուածական
բան մը չէ, սա իրողաւթինէն յայտնի է որ այս
ժամուս անոր աղդեցութիւնը զօրեղապէս ծաւու-
լած է համայն աշխարհի մէջ և անհամար մարդիկ
կը կրեն անոր համազգեստն ու անոր կնիքը : Եթէ
հարցում ընենք այն այրերուն ու կիներուն որոնք
Աստուծոյ վրայ ինդագին ու աներեր հաւատք ու-
նին, համարձակ կը պատասխանեն թէ զայս Յի-
սուս Քրիստոսի կը պարտին : Արդարեւ, եթէ բա-
րութեան, մաքրութեան, աղօթքի և անձնազո-
հութեան այժմու մեծ հոսանքն ի վեր երթանք, կը
գտնենք թէ անոր ակն է Մարդ մը, որ առաջին
դարուն մէջ մեռաւ: Բարոյական այդպիսի կեանք
քիչ գոյութիւն ունի կամ բնաւ չունի այնպիսի

երկիրներու մէջ, ուր Յիսուսի անունն անծանօթ
է: Այսպէս, երբ անցեալին վրայ ակնարկ մը նե-
տելով ջանանք բացարել թէ աշխարհը որու
մէջ կ'ապրինք՝ ինչպէս սորված ու մասամբ ի
գործ գրած է կենդանական բիրտ պայքարի մտա-
տիպարներէն աւելի ազնիւ մտատիպարներ, հե-
ռաւոր այդ ակին քով Յիսուսի դէմքը կը տես-
նենք: Յիսուսէ բիսած է զարգացման ու ազնուաց-
ման լաւագոյն մասը, և Յիսուսի ազգեցութիւնն
է որ անեղծ պահած է զայն :

Անգամ մը մեծ ուսումնականի մը հարցուեցաւ
թէ ինչ գիրք պէտք է կարդալ Յիսուս Քրիստոսի
ծանօթանալու համար: «Ինչ գիրք,» պատասխա-
նեց ուսումնականը երկար մտածելէ ետքը . «կար-
ծեմ ընդհանրապէս պէտք է Մատթէոսի Աւետա-
րանէն սկսիլ, յետոյ (հոս կեցաւ դարձեալ) պէտք
է անցնիլ Մարկոսի Աւետարանին, յետոյ (ժամե-
լով) Ղուկասու Աւետարանը կարդալ:» Լաւ էր
խրատը: Աւետարաններն իրօք մեր լաւագոյն աղ-
բիւրներն են, և այն մարդը որ կ'որոշէ Մարկոսի
Աւետարանը ծայրէ ծայր կարդալ ծանր ծանր և ու-
շագրութեամբ — օրը ըսկնը մէկ գլուխ — անսովոր
փորձառութիւն մը կ'ստանայ: Մինչև որ վերջացնէ,
նոր տեսութիւն մը կ'ունենայ իր անձին վրայ և

Յիսուս շատ իրական անձ մը կ'ըլլայ անոր համար : Զանանք նշանակել Յիսուսի վերաբերեալ մէկ երկու տպաւորութիւններ որոնք անշուշտ պիտի գործուին այդպիսի մարդու մը մտքին վրայ :

Ա. Յիսուս արտասովոր ազգեցութիւն մը գործեց իր ընկերներուն վրայ : Աշխարհի պատմութեան մէջ երբեք նմանը չկայ այն կերպին, որով Յիսուս փոխեց անոնց խորհուրդներն իրենց անձերուն, իրենց ընկերներուն և Աստուծոյ վրայ : Մանաւանդ Աստուծոյ վրայ : Հիմա մարդիկ ամէն տեղ անձկաւ կը վնասեն մարդկային յարաբերութեան ուղիղ սկզբունքները, և այդ նպատակով չենք կրնար աւելի լաւ բան ընել քան վերադառնալ Յիսուսի, որ միայն կը թուի ունենալ զաղտնիքը : Ընկերային տարբերութիւններ ունէ յարդ չունէին անոր քով : Ոչ ալ ցեղային նախապաշառումներ : Երես առ երես խօսակցելով մարդիկ օր ըստ որէ կ'զգային թէ ան նկարագիր կը կարդայ, շարժառիթներ կը խորաչափէ, լոին աղօթքներ կը լոէ, և այս ամէնը ոչ երբեք ցուրտ իմացականութեան պողպատեայ անողոք թափանցումով, այլ լոկ անձնական սիրով : Միենոյն ժամանակ բոլորովին արթուն ու որատես էր նկատմամբ իրենց կեանքերուն մէջ դանուող ցած ու ստորին բանեւ

ըուն : Ահաւոր խստութեամբ կը դատապարտէր անիրաւութիւնը : Սպիտակ, կիզիչ բոցով կը վառէր անոր սրբութիւնը, ոչ մէկ պիղծ բան կրնար ապրիլ անոր մօտ : «Բայտ ինձի ամէն ինչ որ գործեր եմ,» խոստովանութիւնն է մէկուն որ կէս ժամ մնաց անոր քով : Սակայն, հակառակ մտքի այս անաշառ ուղղութեան, մանաւանդ թերեւս անոր պատճառով, կրցան մարդիկ կատարեալ վստահութիւն ունենալ անոր սիրոյն վրայ իրենց հանդէպ, և իրարուետեւէ անոր զօրութեան ապաւինեցան իրենց անձերէն և չար ունակութեան յուսահատական յարձակումներէն պաշտպանուելու համար : Նմանապէս անոր ապաւինեցան այն մարդիկ որոնք կը բաղձային աշխարհս աւելի ազնիւ ու աւելի լաւ տեղ մը դարձնել : Բնազդաբար զգացին թէ Յիսուս պատրաստ է նպաստել իրենց նպատակին յաջողման :

Տարիներ առաջ գործարական ակումբ մը վիճաբանեցաւ վարչական դժուարին հարցի մը վրայ, որու վրայ կարծիքները սաստիկ կը տարբերէին : Մարդ մը ելաւ շատ կարճ ուղերձ մը ընել : «Բոլոր ըսելիքս սա է թէ ես Տիար այսինչի պիտի հետեւիմ ո՛ւր որ երթայ,» ըսաւ : Ճիշտ այս դիրքն է զոր տակաւ առ տակաւ աշակերտները բռնեցին Յիսուսի հանդէպ : Ուշի ուշով դիտած էին անոր

ընթացքը, որպէս ոչ ոք կրնայ դիտել այնչափ լաւ
որչափ շաբաթներով անընդհատ անոր հետ ապ-
րողները։ Տեսած էին անոր համբերատար միօրի-
նակ քաղցրութիւնը, ինքնամոռացութիւնը, ճշշ-
մարիտ յարգանքը, կարեկցութիւնը և բարեացա-
կամութիւնն հանդէա ամենավոքրին ու ամենախո-
նարհին։ Ան յայտնապէս կը հոգար զանոնք իր
բնութեան բովանդակ զօրութեամբ։ Բնդ հուպ
գտան թէ շատ աւելի դիւրին է Աստուծոյ հաւա-
տալ և անձն ուրանալ անոր ներկայութեան քան
բացակայութեան ժամանակ, կը հասկնար զիրենք
և երբեք չէր արհամարհեր այնպիսիներ իսկ որոնք
իրենց անձը կ'արհամարհէին։ Ուստի անոր ազդե-
ցութեան տակ ինկան մինչեւ որ տեսան թէ կ'ընտ-
րեն մանաւանդ մեռնել քան լրանել զայն։ «Ճէր,»
աղաղակեց վերջապէս անոնցմէ մին, «որո՞ւ պիտի
երթանք, դուն յափտենական կեանքի խօսքեր ու-
նիս։»

Այս արդիւնքն անակնկալ մը չեղաւ Յիսուսի
համար։ Ինք կ'ուզէր որ անոնք իր հետեւողներն
ըլլան։ Կը ցանկար որ անոնք կեանքի, ուրիշ մար-
դոց և Աստուծոյ նկատմամբ այնպէս զգան, ինչ-
պէս ինք կ'զգար։ Իր հոգւոյն մէջ ջերմութիւն մը
կար զոր կ'ուզէր իր բարեկամներուն հաղորդել՝ և

անոնց այնպէս մօտեցաւ, մի միայն որպէս զի իր՝
սիրավառ սրտին հուրը անոնց սիրտերն ալ վառէ։
Բայց անձնական կամ մանաւանդ անձնասիրական
նպատակով չէր որ հիացիկ ու երկրպագու աշա-
կերներ կ'ուզէր, այլ գերագոյն նպատակով մը
—վասն զի վատահ էր թէ իրեն հաւատարիմ միալ
սորվելով Աստուծոյ պիտի պատկանէին։

Եշակերները սակայն պիտի չզգային Յիսու-
սի հանդէալ այս նուիրումը, եթէ ինք իր նկարագ-
րով արժանի չըլլար կատարեալ վստահութեան։
Այդ մասին ունէ տկարութիւն սիրտի եղծանէր
հարկաւ հերոսապաշտութիւնը։ Տեսան թէ ան իր
կեանքը կը վարէ իրենց հետ նոյն փորձիչ ու ապա-
կանեալ աշխարհին մէջ, անոր հրապոյրներուն զի-
մաղրելով, անոր քծինքներն անդիտանալով, անոր
փորձութիւններուն տոկալով։ Անկասկած, կը պայ-
քարէր Յիսուս։ Անոր կատարելութեան պահպա-
նումը պտուղ էր անդուղ կոռւի։ Քանիցս լսեցին
անոր ցաւագին ձայնը, մինչ կ'աղօթէր իր նեղու-
թիւններուն համար։ Երբեմն ոչինչ կարող էին ը-
նել, բայց եթէ հեռուն կենալ և անոր առաջնապը
գուշակել։ Վերջապէս եկան սա անվարան եղրա-
կացութեան թէ անոր նկարագիրը երբեք չարա-
տառորեցաւ չարութեամբ։ Իրարու ըսին թէ այս

մարդը, աննման իրենց, մեղաւոր չէ: Ոչ մէկ աշ-
բատ կը կրէր ան: Խնքնին եղալին կը մնար: Եր-
բեք չէր տառապած չար խղճէ, կամ չէր ստիպ-
ուած զղջման դառն խօսքեր խօսիլ, ինչպէս բոլոր
մնացեալներս կ'ստիպուինք խօսիլ:

Այս է, համառօտիւ, տպաւորութիւնը զոր Յի-
սուս թողուց իր ընկերներուն վրայ: Կտաարեալ
քաղցրութեան, խորաթափանցութեան և մաքրու-
թեան տպաւորութիւն: Ամէնս ալ կ'ըմբռնենք թէ
իրաւունք ունէին անոնք: Բայց գեռ միայն մէկ
կողմէն նկատեցինք իրողութիւնները:

Բ. Յիսուս անդիմալլելի կերպով Աստուծոյ
կը դարձնէ մեր խորհուրդները: Հայրը և Խնք այն-
պէս միացած են որ անկարելի է ճշմարտապէս
խորհիլ միւսին վրայ միւսէն անջատաբար:

Հոս սկսինք վերջին անգամ յիշուած կէտէն,
այն է Յիսուսի մեղքէ կատարեալ ազատութենէն: Աշակերաներն անխուսափելիօրէն սկսան հարկաւ
հարցնել թէ ի՞նչպէս կ'ըլլար որ միշտ յաղթող կը
հանդիսանար փորձութեան դէմ կոռուի մէջ: Ընդ
հուպ նշմարեցին թէ անոր յաւերժական յաղթու-
թիւնը դիպուածի արդիւնք չէր, թէ ան կը յաղթէր
Հօր Աստուծոյ վրայ իր անամպ հաւատքով: Աստուած
ամէն ժամանակ անոր հետ էր: Ոչ մէկ անգամ իրզ-

ուեցաւ այդ ընկերակցութիւնը: Յիսուս անձամբ
օգնեց անոնց որ տեսնեն զայս: Հազուադէպ առիթ-
ներով ինք քանի մը արտասովոր բաներ յայտնեց
Աստուծոյ հետ իր սերտ յարաբերութեան վրայ, և
յաճախ մատնանիշ ըրաւ թէ Աստուծոյ հետ այսօ-
րինակ յարաբերութիւն մը ի՞նչ ահագին ապրե-
րութիւն կ'ընէ ուեէ անձի համար, որ կը համար-
ձակի տածել զոյն մանկունակ աղօթքով: Անոնք
խորհուծ չէին թէ Աստուած առ նուազն այնքան
կ'անձկայ բարեկամ ըլլալ որքան իրենք, Բայց Յի-
սուսի ազդեցութեան տակ սկսան կիրարկել առ
Աստուած հաւատքը Յիսուսի յատուկ անվերա-
պահութեամբ — եկ ՅՈԶՈՂԵՑՈՆ: Հայրը կեանքի
մեծ իրականութիւնը եղաւ:

Աւելին կայ: Յիսուս սոսկ խօսքով չյայտ-
նեց զԱստուած: Իր նկարագիրը պարզապէս բուն
իսկ Աստուծոյ պատկերն էր մարդկային նիւթե-
րով ձեւակերպուած: Իտալիոյ մէջ համբաւա-
ւոր եկեղեցի մը կայ սիրուն տանիքով: Բայց տա-
նիքն այնքան բարձր է որ միաբաններն հայելի մը
զրած են տախտակամածին վրայ, և այցելուն ա-
նոր նայելով կարող կ'ըլլայ դիտել վերի փառքն
ու գեղեցկութիւնը: Նմանապէս Յիսուսի շուրջ
գանուող մարդիկ հետզետէ համոզուեցան թէ,

գիտակու համար թէ Աստուած ի՞նչ բանի կը նմաւնի, մի միայն պարտիմք իրենց Տէրոջ նայիլ : Տարբերութիւն չկոյ երկուքին միջեւ, Այսչափ բարի լուր կարելի՞ էր միթէ : Աստուած ճիշտ Յիսուսի նման :

Հիմա տեսնենք այս նոր տեսութեան մէկ արդիւնքը : Խնչպէս տեսանք, Յիսուս իր ընկերներուն մէջ յառաջ բերաւ հետաքրքրական զգացում մը թէ բարոյապէս խօսելով անոնկի ևն իրենք : Իրենց ուրախարար սա գիտին թէ Աստուած և Յիսուս իրարու նման են՝ ընկերացաւ ցաւագին համոզում մը թէ իրենք անձնասովէ, այնքան անարժան են որ Աստուած պիտի չհանդուրժէ որ իրեն մօտենան : Ամէն ժամանակէ աւելի ըմբռնեցին թէ ո՛րքան հեռու են այն վիճակէն, ուր գտնուելու էին : Եւ հիմա տռաջին անգամ զդացին թէ ի՞նչ տեղ կը գրաւէր Քրիստոս իրենց կետնքերուն մէջ : Վասն զի ճիշտ երբ ական ամէնալ և իրենց մեզաց ատելութիւնն ու ոլբերգութիւնը ժամէ ժամ աւելի ակներեւ եղան և ամէն յոյս կորած կը թռուէր, ճիշտ այդ միջոցին անոր ընթացքը փարատեց իրենց երկիւղը : Երբ Պետրոս անոր ուաքերն ինկաւ, ըսելով, «Իմ քովէս մէկդի զնա, քանզի ևս մեղաւոր մարդ մըն եմ» Յիսուս չզնաց, այլ

փոխանակ գնալու ըստու, «Մի վախնար» : Անոր գիրքն այնքան խիստ և միանդամայն այնքան համակալից, այնքան սուրբ և միանդամայն այնքան սիրալիր էր որ յիշեցին թէ ան Աստուծոյ նման է և Աստուած անոր նման, և ակնթարթի մէջ ըմբռնեցին թէ Աստուած իրենց կը ներէ չնորհիւ Յիսուսի սիրոյն : Դեռ չէին զգար թէ Յիսուսի գիրքը օր մը մահուան պատճառ պիտի ըլլայ անոր, բայց լաւ հասկցան թէ հնարաւոր ամենամեծ ծառայութիւնը կը մատուցանէ ան իրենց : Թաղութիւն տռաւաւ, անցեալը փոփոց ջնջեց, ապատին բացաւ, խղձի խոտղողաթիւն տռաւաւ, անցուներուն յոյս պարզեցեց, իրենց ընկերները սիրելու ասպարէզին մէջ զիրենք համբայ հանեց—վասն զի սկսած էր ամիենամեծ բանն ընել, այն է՝ վերատին զիրենք Աստուծոյ հետ հաղորդակցութեան մէջ զնել : Եւ զայս ատեկաւին կ'ընէ Քրիստոս անհամար անձերու համար : Կարող է նոյնն ընել հիմա ձեզի և ինձի համար :

Արդարեւ զարմանալի և խրախուսի իրողութիւն է թէ, եթէ ուղենք դիմանալ թէ Աստուած ինչի՞նման է իրօք, պատասխանն է թէ Յիսուս Քրիստոսի նման է : Վասն զի երբ խորհրդածենք ափեղերքի ընդարձակութեան, անհուն անջրակափ և անվախ-

ճան ժամանակի դաղտնիքներուն, և ցաւով, առնիրաւութեամբ ու ամօթով համակ լեցուն ընդարձակ աշխարհին վրայ, շուտով կը շփոթինք և չենք կրնար ըսել թէ ի՞նչ խորհնիք Սստուծոյ վրայ, Անտեսանելի Զօրութիւնը, եթէ անկեղծօրէն պիտի խօսինք, մեղմէ այնքան հեռու կը թուի, այնքան անվրդով ու անկարեկիր նկատմամբ այն բաներուն որոնք մեզ կը շահագրգուեն, որ չենք կրնար յուսալից կերպով խօսիլ և աղօթել լանոր: Բայց զարմանալի օգուտ կ'ընէ երթալ և Քրիստոսի նայիլ վերստին: Հոս կայ, վստահ ենք բոլորովին, Մէկը որ բարձրագոյնն է ամենաբարձր ոլորտին մէջ: Ուստի, նայելով անոր կեանքին, սիրոյն և մահուան, կ'ըսենք, Ահա իմ Աստուածս, որու կրնամ կատարեալ վաստակութեամբ յանձնել իմ անձն և ամէնը որոնց համար կ'աղօթեմ: Անոր կինդանի ներկայութեան հետ ներքին ընկերակցութեան չորհիւ կ'ըմբռնեմ Հայրը և անոր կը փարիմ:

Յիսուս մեռաւ, ինչպէս ամէն ոք զիտէ: Բայց անմիջապէս յետոյ անոր նախորդ ընկերներն սկսան շրջիւ և ըսել թէ ողջ երեւցաւ իրենց: Թէ ճիշտ ի՞նչ պատահեցաւ՝ անկարելի է մանրամասնօրէն պատմել, բայց, եթէ պատմութիւնն անիմաստ բան մը չէ, կերպով մը պրծաւ ան մահէ և իր աղա-

տարար աղդեցութիւնը վերստացաւ մարդոց վրայ: Սրդէն ինք կ'ակնկալէր զայս: Կը նախատեսէր թէ աշակերտներուն հետ իր յարաբերութիւնները պիտի շարունակուին նախկինէն իսկ աւելի խորին մտերմութեամբ: Շշմարտութիւնն, ինչպէս կ'ըսուի, վէպէ աւելի տարօրինակ է: Այդպէս էր անշուշտ այս պարագային մէջ: Եւ ամէնէն տիպար Քրիստոնեայ մարդոց փորձառութիւնը լիսվին հաստատած է միշտ Յիսուսի նախատեսութիւնները: Անոնք կեանքի ամնախիստ իրողութիւններուն մէջտեղ գտած են թէ նախնի ժամանակներու անցեալ դէմք մը չէ ան: Ըսդհակառակն տակաւին Յիսուսէ կ'ընդունին օրէ որ օդնութեան նոյն տեսակը, զոր կ'ընդունին վաստահելի բարեկամի մը համազոր կրութենէն:

Ասոնք ցնցիչ յայտարարութիւններ են նկատմամբ էակի մը, զոր պատմիչները մեր թուականին առաջին դարուն մէջ կը դնեն: Յիսուս Քրիստոս մեռաւ իրեւ չարագործ մը Հռոմէական պետութեան մէկ անկիւնը, և սակայն ահա տակաւին մարդութեամբ կ'աւելնայ որ զայն լիշելու ոռվորուարագութեամբ կ'աւելնայ որ զայն լիշելու ոռվորութիւն չունեցաղներ կ'ըսեն հիմա թէ անոր ապաւինելու ենք պատերազմի նման բաներ բնաջինչ

ընելու համար։ Ան պատրաստ զօրութիւն է խղճի
և սրտի համար։ Ան կը բռնէ մեզ ամուր, հզօր սի-
րով և Հորը կը բերէ։ Եթէ ան մարդկային բնու-
թեան հողի վրայ բռւննէր իրր սոսկ մարդկային,
կը նայի՞նք անոր ձեռքը կեանք ու ճակատագիր յանձ-
նել այսպէս։ Աւելի բանաւոր չէ ըսել թէ ան կը
ներկայացնէ մեղի զԱստուած, վասն զի ինք Աստ-
ուածային է։ Այս, անոր անձնական սիրոյն ու սըր-
բռւթեան միջոցով Աստուած ինք կը դաշի մեղի և կը
փրկէ մեզ։ Մի զարմանաք որ մարդիկ պաշտումով
ու փառաբանութեամբ անոր մէջ կը տեսնեն
«զԱստուած մարմինով յայտնուած» և Գողգոթայի
խոչին վրայ կը դանեն Յաւիտենականը, որ իր ար-
եան գնով կը քաւէ բովանդակ աշխարհի մեղքը։



